

ԲԱՐՁՐԱԿԱՆ

ՕՐԱԿԻՐ

ԲՈՒԺԵԱ, ՏԵՍԵՍԱԿԵՐԵ ԵՒ ԲԵՇԵՍՈՒԹԵԱՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

Ա. ՏԱՐԻ, ԹԻՒ 43.

1845

ՅՈՒԿՈՒ 1.

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Յամաք ու լըռ :

Կազէ հիմա թէ երկրիս երեսը պաղելէն ինչ բան առաջ կուգայ՝ : Շնական է որ երկիրս աս կերպով կլորութիւն առած՝ իր մակերևութին ամէն դին հաւասար կըլլայ, ոչ բարձրութիւն կունենայ ոչ խորութիւն . անոր համար վրայի ջրերն ալ ամէն դին հաւասար տարածուած կըկենան, ամէն տեղ ջրով գոցուած կըլլայ, և յատակը ամենեին չտեսնուիր :

Առջի բերան քանի որ երկրիս երեսը կակուղ էր՝ ներսի տաքութիւնն ալ կրնար դիւրաւ արտաշնչութիւն ընել . իսկ կարծրանալէն ետքը բնական է որ աս արտաշնչութիւնն ալ արգելուի . անոր համար քանի որ գետնին կարծրացած կեղելը բարակ է, տակի ջերմութիւնը ուզելով ընդարձակիլ վրայի կարծրացած կեղելը վեր կըհրէ այնչափ որ բաւական ընդարձակի : Այսով ինչ կըլլայ. գետնին պաղած ու պնդացած երեսը կուռի, ու տակի զօրութեան համեմատ կըբարձրանայ . և թէ որ ջերմութեան

մղեչ զօրութիւնը խիստ սասափիկ է, երկրիս մէկ կտորը յանկարծակի այն չափ կըբարձրանայ, որ ջրէն դուրս ալ կրնայ երենալ . և ահա աս ջրէն դուրս ելած կտորը կըառւի չամաք :

Վանի կերթայ երկիրս աւելի կըպաղի, և պինդ կեղելը երթալով կըթանձրանայ . և որչափ աւելի է աս թանձրութիւնը, տակի ջերմութին ալ ընդարձակուելու համար աւելի բռնութիւն կընէ, վրայի հողերը յանկարծակի կըհրէ, ու պատըռուտելով ձեղքը տեղուածելով ու ցնցելով կըբարձրացընէ, որով լեռներ ու լեռներու գոտիները կըձևանան : Այս յանկարծակի ցնցելէն ու բարձրանալէն երկրիս վրայի պատած ջրերը կըխռովին տակնուվրայ կըլլան, ու բռնութեամբ տեղէ տեղ կըշարժին : Իսկ թէ որ հողը բարձրանալու ատեն գետինը պատուի ու հալած նիւթը կրակախառն դուրս ելլէ, կըսուի չորաբուխ, որուն վրայ յաջորդ յօդուածով պիտի խօսինք :

Իրաւ է որ ասով ալ ներքին տաքութիւնը ընդարձակուելու տեղ կը-

գտնէ , բայց ատեն անցնելով՝ դարձեալ նոր բռնութիւն կընէ , հողը կըհրէ ու կըքարձրացընէ . անով նոր լեռներ կըձեանան , նոր պատառուածք՝ նոր հրաբուխներ և նորանոր խովութիւններ կըպատահին : Եռներուն դիրքն ու կազմութիւնը քննելով , երկրաբանները կըհաստատեն թէ այլեայլ ժամանակ տասուեր կու կամ տասուիրեք անգամով բարձրացեր են բոլոր երկրիս վրայի լեռներուն գօտիները :

Խնդիր է թէ արդեօք հիմայ ալ ասանկ լեռներ կըքարձրանան : Ի՞ս յայտնի բան է որ հիմա երկրիս ներքին տաքութիւնը բարեխառնութե չափ մը դտած ըլլալով՝ ասանկ մեծամեծ լեռներ չեն բարձրանար . բայց կամաց կամաց բարձրացում խիստ շատ կայ : Հին պատմիններու մէջ կըկարդանք թէ հառողոս , Դեղոս , հերա ու Վիսոս կղզիները առաջուց չկան եղեր ու ետքը ելեր են ծովէն : 1759ին Ա'քսիկոյի մէջ չորս մղոն ընդարձակութեամբ դաշտ մը յանկարձակի հինգհարիւր ոտք բարձրացեր է , ետքը գետնաշարժ եղեր է , ետքն ալ նոր հրաբուխ մը բացուեր է , որ հիմա Ա'օրուլը կըսուի : Վիլի մէջ ծովեղերքը երեսուն փարսախ ընդարձակութեամբ տեղ՝ տասը ոտք բարձրացեր է գետնաշարժէ մը ետքը : Վաշիպեղագոսին մէջ Ա'անթուրին կղզին քով ուրիշ կղզի մը ծովէն դուրս ելեր է 1707ին . նմանապէս Ա'ի կիլիայի քով ալ 1831ին բարձրացաւ Ա'երիտա կղզին , և ուրիշ մանր կղզներ : Ի՞ս վերջի տարիներուս աւելի երկար քննութեամբ հաստատուեցաւ որ Վաղղիայի արեւմտեան ծովեղերքը և Շուետի երկրին հարաւային դին երթալով բարձրանալու վրայ են . Պալթիկ ծովուն յատակն ալ քանի կերթայ վեր կելլէ , տարին գրեթէ կէս ոտնաշափ . և թէ որ աս բարձրացումը շարունակէ , հարիւր տարի չանցնիր՝ ան ծովը ձոր մը կըդառնայ կըսեն : Ի՞ս բարձրանալ

ներուն պատճառը կրակն ըլլալը անկէ յայտնի է , որ շատ անգամ այսպիսի յանկարձական դիպուածէ մը ետքը նոր հրաբուխներ կամ նոր պատառուածքներ կըպատահին :

Եռներուն գետնէն վեր բարձրացած ըլլալուն մէկ յայտնի նշանն ալ աս է՝ որ էն բարձր լեռներուն վրայ կամ լեռներուն մէջ թաղուած կըդտնուին տեսակ տեսակ ծովային ոստրէներու կեղեներ , և ան տեսակ ձրկներու սակորներ ու քարացմունքներ՝ որոնց ողջը հարիւրաւոր մեթը խոր տեղ կըգտնուի ծովերու մէջ : Ի՞ս ալ բաւական չէ . շատ ծովեղերեայ տեղուանք ժայռերու վրայ կըտեսնուին երկաթէ օղակներ նաւ կապելու համար , և քարերու վրայ ալիքներուն զարնուածքէն մաշած տեղուանք , որ հիմա ծովուն ջրէն խիստ շատ բարձր են . ըսել է թէ ատենով անոնք ծովուն երեսին մօտ են եղեր :

Կինայ ըլլալ որ ընդդիմութիւն հանէ մէկը ըսելով , ի՞նչ հարկ կայ սեպել թէ ան քարերն ու ժայռերը բարձրացեր են . կարելի է որ ջուրը քաշուած ու ցածցած ըլլայ : Ի՞ս բանը ան ատեն իրաւ կըլլար՝ երբ որ տեսնէինք թէ ծովու մը բոլոր եղերքի շինուածքներն ու նշանները ջրէն դուրս հաւասար բարձրութիւն ունին . բայց երբոր տեսնենք որ ամէն շինուածք ջրի մօտ են , ջրին զարկած ու բերած քարն ու աւազը ամէն ծովեղերք հաւասար բարձրութիւն ունի , և մէկ քանի լեռներ ժայռեր ու շինուածքներ ջրէն բարձր են , չենք կրնար ըսել թէ ջուրը քաշուեր է , հապա հարկ է սեպենք թէ անոնք բարձրացած են :

Ա'նչ պատճառաւ որ գետինը տեղ տեղ կըքարձրանայ , կըտեսնուի նաև որ նոյն պատճառաւ ալ տեղ տեղ կըցածնայ . դր կըուէնլանտին արևելեան ծովեղերքը երթալով կըցածնայ . Նըմանապէս ովկիանոսի մէջ քանի քանի մանր կղզիներ՝ ոմանք յանկարծ ոմանք կամաց կամաց իշնալով ծովուն


տակը բոլորովին թաղուեր ու կոր-
սուեր են. դարձեալ Ի՞նտ լեռներուն
ալ մէկքանի ծայրերը ցածնալու վրայ
են, ինչպէս որ Հումպոլթին վերջի
Ճիշդ քննութիւններովը յայտնի կը-
տեսնուի :

Իսոնց նման օրինակներ դեռ շատ

կան, և ամէնն ալ կըցուցընեն թէ
երկրիս մէջ կայ անանկ զօրութիւն
մը՝ ուսկից առաջ կուգան աս երեսոյթ-
ները. և աս զօրութեան կրակ ըլլա-
լուն վրայ հիմակուան բնագետները
չեն տարակուաիր :



ԲԱՍԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՈՒՆ



ԶԻՄԳԵՐԻ :

Ի՞ն կենդանիս թէպէտ և ձիագե-
տի ըսուած է, իբր թէ ջրային ձի,
բայց տեսքին՝ և մանաւանդ աշխու-
ժութեանը կողմանէ ամենսին ձիու
չնմանիր, հապա աւելի խոզի ու կովու.
միայն ձայնը զօրաւոր՝ սուր ու ձիու
խինջալուն նման ըլլալով, կերենայ
թէ ասոր համար ձիագետի ըսուեր
է: Շատ կըսիրէ անոյշ ջրի և գե-
տերու մէջ բնակիլ, և խիստ աղէկ կը-
լողայ. օդ ծծելու համար կնձիթը
ջրէն դուրս կըհանէ. իսկ ցամաքի
վրայ խիստ ծանր կըքալէ: Իսով

ալ կիմացուի թէ ձիագետին եր-
կակենցաղ կենդանի է. ժանիքովը
ու վաղի կլափին առջեւի ակուաներո-
վը խոտերը կըփրցընէ ու կուտէ. նոյն
ակուաներովնաև ինքզինքը կըպաշտ-
պանէ թշնամիներէն: Լազը ամէն
անգամուն մէկ ձագ մը միայն կըբե-
րէ:

Ձիագետին մէկ տեսակ մըն է, ու
հիմա կըգտնուի միայն Ի՞ֆրիկէիներ-
սերը: Ի՞տենով՝ լեղոս գետէն իջնա-
լով ինչուան լագիպտոս կուգան եղեր
ձիագետիները, բայց հիմա չեն ե-